

ՏԱՄԱՐԱԳԻՑԱԿԱՆ

ԶԱՏԿԻ ՀԱՐՑԸ

Վերջին տասը - տասնընդհնդ տարիներու ընթացքին, Եկեղեցւոյ պետեր և տամարտգէտներ զանազան առաջարկներ ըրտծ են Քրիստոնէական Եկեղեցւոյ մեծագոյն տօնը - Քրիստոսի Յարութեան Զատիկը - միասին տօնախմբելու, աւելի ճիշդ՝ Զատակի համար հաստատուն թաւական մը որոշելու: Անոնց մէջն ամենէն աւելի ընդունելութիւն գտած ըլլալ կը թուի Զատիկը Հրէական Պատեքէն - իրենց ալ մեծագոյն տօնը - անջտանլով՝ Ապրիլի հրկրորդ Կիրակիին տօնակատարելու առաջարկը: Այս յօդուածով կ'ուղնիք ընել մե՛ր ալ համեստ առաջարկը, դարերու վրայ երկարաձգուած և Եկեղեցիներու կեանքին մէջ անբազմութիրութիւն մը սահղող այս հարցը միանգամ ընդմիշտ լուծուած տեսնելու ցանկութեամբ:

Հանրայացա իրազութիւն է թէ Քրիստոնեայ Եկեղեցիներ դաւանաբանական գեանի վրայ ակնբախ տարբերութիւններ ունին իրարմէ: Տամարտկան հարցերը սակայն ո՛չ մէկ աղերս ունին դաւանական կէտերու հետ, և ուստի շատ աւելի դիւրին է յազթահարումը այն գժուարութիւններուն՝ որոնք արգելք կը հանդիսանան, գէթ քրիստոնէական մեծագոյն երկու տօներու - Մուռնդ և Զատիկի - թուականներու միացման: Մանաւանդ որ ոյլակրօններու համար, որոնք յաճախ լրիւ գաղափար չունին դաւանական մանր ու բարդ հարցերու մասին, գլխաւոր տօներու թուականի տարբերութիւնն է որ կը հանդիսանայ ամենէն աշխառու երեսյթը՝ Եկեղեցիներու տարբերութիւնն խօսող:

Նախ յայտնենք թէ համամիտ չենք Զատիկը Հրէական Պատեքէն անջտահելուն, եթէ Աւետարանները որոշ կերպով չեն յայտներ Քրիստոսի յարութեան թաւականը, գէթ Պատեքի օրերուն անոր զուգագիպութիւնը կը հաստատեն անհերքելիորէն:

Արդ, տեսնենք թէ մինչև հիմտ ո՞ր

Եկեղեցին է - և ի՞նչ պարագաներու ներքեւ - որ հաւատաբիմ մնացած է այս ոկզրունքին:

Գիտենք թէ Նիկիոյ Ա. Տիեզերական Ժողովը, գումարուած 325 թուականին, որոշեց Ա. Զատիկը տօնել գարնան զիշերահաւասարէն (ուրիշ խօսքով՝ գարնանամուաէն - 21 Մարտ) տնմիջապէս հաքելող լուսնի լրման յաջորդող Կիրակիին: Տարիներու ընթացքին սակայն, Արեւելեան և Արեւմտեան Եկեղեցիներ առարթեր ձեռվ մեկնեցին «լուսնի լրման յաջորդող» բացատրութիւնը: Օրինառք Եկեղեցին լուսնի լրման մօտաւոր Կիրակիին ընդունեց իրքեւ լուսնի լրման Կիրակի, մզուած թերես այն իրազութենէն, թէ լուսնիը իր կլոր ձեռ կը պահէ լրման օրը կանխող երկու և անոր յաջորդող երկու օրերուն ևս (այսինքն լուսնական ամսու 12էն մինչև 16րդ օրը), իսկ կաթոլիկուն տառացիօրէն կառչած մնացին այդ բացատրութեան, այնպէս որ եթէ լուսնի աւագ լրումը զուգագիպէր Շարաթ օրուան՝ յաջորդ օրը կ'ըլլար Զատիկ և ոչ թէ Ծաղկազարդ:

Ուրեմն, այս հաշիւով, եթէ լուսնի լրումը զուգագիպի շաբթուան առաջին երեք օրերուն (Բշ., Գշ., Դշ.), կարեւ լիութիւն կայ որ Զատիկը տօնուի միասին (յաջորդող Կիրակիին), եթէ լրման օրը չիյնայ 3 Ապրիլէն (21 Մարտ) առաջ: Այլապէս Հին Տոմարով Զատիկը Կիրյայ յաջորդ լուսնին (ասկէ՝ 4 կամ 5 եօթնակներու տարբերութիւնը): Իսկ եթէ լուսնի լրումը իյնայ շաբթուան վերջին երեք օրերէն (Եշ., Ուր., Շը.) մէկուն մէջ, այդ պարագային յաջորդող Կիրակին Ծաղկազարդ է ըստ Հին Տոմարի և Զատիկի է ըստ Նոր Տոմարի (ասկէ՝ մէկ եօթնակի տարբերութիւնը):

Անցեալները երբ ոչքէ կ'անցընէի ներկայ գարուս առաջին քանի մը տարիներու Հին Տոմարի համաձայն պատրաստուած Օրացոյցները, հանդիպեցայ հատեալ անհեթեթ բացատրութեան: Լուսնի լրումն այսօտ է ըստ Հին Տոմարի, մինչ 4 օրեր տռաջ նշանակուած էր արդէն լրումն լուսնի իսկ աւելի ուշ ժամանակներու

ճէջ ապագրուած Օրացօյցներ ուսի՞ն Ապրիլի 3ին (Հ. Տ. Մարտ 21) զարնանունը ըստ Հին Տամարի նոյնքան անհեթեթ բացարութիւնը: Արդ, անվիճելի ճշմարտութիւն մըն է թէ լուսինը իր լրումին կը հասնի ամսուն (լուսնուկան) 14րդ կամ 15րդ օրը (նայած լուսանկան ամսուն 29 կամ 30 օր ունենալուն): Եմանապէս անհերքելի իրազութիւն է թէ գարնանամսուը այս օրն է ուր արեւը ճիշդ Հասարակածին գալուց՝ հաւասարապէս հասու կ'ըլլայ զոյգ ըեւեներէն, և երբ հիւսիսային ըեւեռը կը լուսաւարուի վեցամսեայ խաւարումէ եաք, իսկ հարաւայինը կը խաւարի՝ վեցամսեայ լուսաւարումէ եաք: Արդ, քանի որ ասազաբաշխտկան հաշիւներով ընդունուած իրազութիւն է թէ արեւը Հասարակածին կը հասնի Մարտի 21ին, ինչպէս կարելի է որ ունենանք զոյգ գարնանամսուեր: Եւ քանի որ լուսնի լրման օրն աւ որոշ է (և անսանելի՝ աչքով), ինչպէս կրնանք տոմարական խնդիր յաւզել այդ հարցին չաւրջեւ լուսնի լրման օր ընդունիլ լուսանկան ամսու 17ը կամ 18ը, երբ լուսինը բաւական քիչած կ'ըլլայ իր կլորութենէն, իր լման վիճակէն:

Սակայն հարցը հոս չի վերջանար: Արեւելեան Եկեղեցիներ այս ձեռվ հակառած կ'ըլլան նիկիսյ ժաղավի որոշումներուն, Մարտ 21-Ապրիլ 3ի (Հ. Տ. Մարտ 21) միջեւ հանդիպող լուսնի լրումը չընդունելով իրեւ Աւագ լրում, որուն հետեանքով Զատիկի տօնը կրնայ ուշանալ մինչեւ 8 Մայիս, այսինքն գարնան եղանակի կէսը անց: Եւ եթէ շարաւնակուի այսպէս, յաջորդ հազարամետկներուն, ատեն պիտի գայ որ Զատիկը իյնայ Յունիսին, այսինքն ամքան եղանակին (*):

Հոս ինքնարերաբար կը ծագի հարցումը. — ինչպէս համաձայնեցնել Զատիկը Հրէից Պասեքին կապելու որոշումը

Զատիկը Նոր Տամարով աօնելու որոշումին հետ (քանի որ այս վերջինին աւելի ճշգրիտ ըլլալուն ապացոյցը առւինք), երբ իննեւատանիրեակի իւրաքանչիւր շըրջանին հանդիպող մէկ լուսնային ամսու ատրբերութեամբ Զատիկ աօնուած 5 ատրիներէն նրկութի պարագային՝ Հրէից Պասեքը կ'իյնոյ Նոր Տամարով Աւագ Եօթնեակի ընթացքին, իսկ միւս երեքի պարագային՝ Հին Տամարով Աւագ Եօթնեակի ընթացքին: Պարզ խօսելով, երբ երբեմն Արեւմտեան Եկեղեցիներ Զատիկը կը աօնին Պասեքէն ամիս մը առաջ, իսկ երբեմն Արեւելեան Եկեղեցիներ՝ Պասեքէն ամիս մը ետք (*):

Ուրեմն ինչպէս կարելի է հասարաւկաց եղբ մը գանել գոհացնելու համար բոլորը և կանխելու համար հաշուական բարդութիւններ: Մեր խօնարհ կարծիքով, որուած ըլլալով որ Հրէից Պասեքը Նիսան (Լուսնային) աօնու 15ին կը զուգագիպի, որ է ըսել լիալուսնին (որովհեան Նիսան ամիսը 30 օրերէ կը բաղկանոյ), մեր առաջին ընկելիքը կ'ըլլայ վերագրի միջոցով գանել թէ առեւել ատրույ մը 26 Մարտէն մինչեւ 25 Ապրիլ (Պասեքի ամենէն կանուխ և ամենէն ուշ եկած թուականները) երկարով ժամանակամիջոցին ե՞րբ կը պատահի լուսնի լրումը (և հետեւաբար Պասեքը): Այդ ընկելէ եաք մեղքի կը մնայ անոր յաջորդող կիրակին նկատել որպէս Զատիկի թուականը: Այս հաշուազ պահուած պիտի ըլլան նաև Ա-ԲԻՓ երկարով (մեր այրուրէնի թիւերուն համապատասխանող) տարեգիրուները և Զատիկը նորէն 35 օրերու միջեւ ետ և առաջ պիտի շարժի, հինգ օրերու յառաջիւազաւմով միայն Այսպէս, փոխանակ Մարտ 22էն Ապրիլ 25ի միջեւ, Զատիկը պիտի տօնուի Մարտ 27էն Ապրիլ 30ի միջեւ (ուրիշ տռաւելութիւն մը՝ Զատիկի ամենէն ուշ եկած օրը կապել Ապ-

(*) Ուրիշ անհեթեթութիւն մըն է այն՝ զոր Օրթոսուքս Եկեղեցիներէն ոմանք կը կիրարեկն, ամսաթիւի հետ կապուած տօները (ընդուն և Ս. Ծնունդը) տօնելով ըստ Նոր Տամարի, իսկ Զատիկն ու անոր հետ կապուած տօները՝ ըստ Հին Տամարի:

(*) Կ'արժէ նկատի առնել թէ անցեալ տարի (1978) ո՛չ նոր և ո՛չ Հին Տամարի համաձայն Մ. Զատիկը տօնեւեցաւ Պասեքի յաջորդող կիրակին: Արեւմտեան Եկեղեցիներ զայն տօնեցին Պասեքէն ամիս մը առաջ, իսկ Արեւելեաններ՝ շաբաթ մը ետք:

բիլի վերջին օրուան), Աւրեմին, երբ Տառպետիքը ըլլոյ Ա. Զատիկիլը պիտի տօնուի Մարտի 27ին փոխան 22ին, Բ. Մարտի 28ին փոխան 23ին, Գ. Մարտի 29ին փոխան 24ին, և այսպէս շարունակաբար: Օրինակ՝ եթէ Պատեքը իյնայ Մարտի 26ին (ամենէն կանուխ) և այդ օրը ըլլոյ Շաբաթ, յաջորդ օրը, Մարտ 27, Կիրակի, կ'ըլլոյ Զատիկ (Տարեգիր Ա), Միւս կողմէ, եթէ Պատեքը իյնայ Ապրիլի 25ին (ամենէն ուշ), և այդ օրը ըլլայ Երեքշաբթի (հսու կ'արժէ յիշել թէ Պատեքը կրնայ զուգագիպի միայն ԳՀ., ԵՀ. կամ ՇԲ. օրենբուն և քիչ անդամ՝ Կիրակի օրուան), յաջորդ Կիրակի օրը, 30 Ապրիլ, կ'ըլլոյ Զատիկ (Տարեգիր Փ, իսկ նահանջ տարիներուն՝ ՔՓ):

Հարց կը ծագի թէ ի՞նչ պէտք է ընել եթէ Պատեքը զուգագիպի Ապրիլի 24ին կամ 25ին և օրը ըլլայ Կիրակի: Այդ պարագային երկու կիրապով կարելի է շաբթիլ: Կամ Զատիկը բացառաբար տօնել Պատեքին հետ, միենայն օրը^(*), և կամ, ուրիշ բացառաթեամբ մը, յետաձգել յաջորդ՝ Մայիս 1ի կամ 2ի Կիրակիին: (Թէ և այս կը պատահի արեգակնային 532 ամեայ շրջանի ընթացքին մէկ անգամ միայն, քանի որ, ինչպէս ըսինք, հազուագիպօրէն միայն Պատեքը կը զուգագիպի Կիրակի օրուան և հազուագիպօրէն կ'իյնայ Մարտի 26ին կամ Ապրիլի 25ին — ամենէն կանուխ և ամենէն ուշ):

* * *

Սուրբ Զատիկի տօնին շուրջ խօսելու ատեն, աւելորդ չենք համարեր տալ նաև հետեւեալ անգեկանթիւնները, որոնք թէն զուրկ օգտակարութենէ, գէթ վատահ հնք թէ մեծագիս հետաքրքրական են առմարտագէտներու համար:

(*) ԺԵ. Դարու վերջերը գոյացած առմարտական տարբերութենէն առաջ, քրիստոնեաներ ջանք կ'ընէին խուսափելու Զատիկը Պատեքին հետ միենայն օրը տօնախմբելու: Սակայն անկէ ետք, Արեմտեան Եկեղեցիներու մօտ կը պատահի այդ զուգագիպութիւնը, թէն հազուագիպօրէն (վերջին անդամ պատահած է 1954ին, իսկ յաջորդը պիտի պատահի 1981ին):

1) Ա. Զատիկի թօնականի տարբերութիւնը Արևելեան և Արեմտեան Եկեղեցիներու միջև սպասարար 1 կամ 5 հօթնեակ է: 4 հօթնեակի տարբերութիւնը շատ հազարդէպէ է, իսկ 2 կամ 3 հօթնեակներու տարբերութիւնը՝ տնկարելի:

2) Ամենէն յաճախագէպն է 1 հօթնեակի տարբերութիւնը, յետոյ միասին տօնուաղ տարբիները և ապա 5 հօթնեակի տարբերութիւնը:

3) Կրնայ պատահիլ որ 2 կամ 3 իրերայտջորդ տարբիներ Զատիկը տօնուել մէկ հօթնեակի տարբերութեամբ և 2 իրերայտջորդ տարբիներ միասին (թէն շատ հազարդէպօրէն), բայց 4 կամ 5 հօթնեակի տարբերութեամբ տարբիներ կրնայ պատահիլ նուազագոյն երկու տարբիներու ընդմիջաւմով միայն:

4) Առաւելագոյնը 10 իրերայտջորդ տարբիներու ընթացքին կրնայ Ա. Զատիկի տօնը միասին չզուգագիպիլ: Իսկ 4 իրերայտջորդ տարբիներ՝ մէկ լուսնական ամսու տարբերութեամբ չպատահիլ:

5) Ա. Զատիկի տօնը թէն 35 օրերու միջև ետ և առաջ կը շաբթի, սովորյա տարբիներու որոշ շրջան մը ան կը զուգագիպի երկու իրերայտջորդ օրերու և չի զուգագիպիր միւս երկու քին: Այսպէս, 1950-1979, 30 տարբիներու շրջանի մը ընթացքին, եղած են տարի մը կամ տարբիներ ուր Զատիկը տօնուած է Ապրիլի 9ին և 10ին (Հին Տամարով Մարտի 27ին և 28ին), բայց ոչ՝ 11ին և 12ին, տօնուած է Ապրիլի 13ին և 14ին, բայց ոչ՝ 15ին և 16ին, և այսպէս յաջորդաբար: Նոյնն է նաև, ամսաթիւներու տարբերութեամբ միայն, նոր Տամարի պարագային:

6) Իւրաքանչիւր տարուան Զատիկը նախորդ տարուընէ կամ 8-9 և կամ 15-16 օրեր կանուխ կու գայ, իսկ ուշ գոլուպարագային՝ 19-20 և երբեմ միայն 12-13 օրեր ուշ:

7) Զատիկը կրնայ նոյն թուականին հանդիպիլ հինգ տարբիներու տարբերութեամբ, բայց ամենէն յաճախագէպն է 11 տարբիներ ետք նոյն օրուան հանդիպումը:

8) Զատիկի միջին օրն է Ապրիլի 8/21ը: Կու տանք նաև ցանկը, մինչև 1990 երկարող տարբիներու ընթացքին Պատեքի

ԳՐԱԿՈՍՏԱԿԱՆ

ԻՐԵՆԷՇՈՒՄԻ ՆՈՐԱԳԻՒՏ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ

Charles Renoux, *Patrologia Orientalis / շաբաթին նոր պրակ մը լոյս ընծայած է, Irénée de Lyon, Nouveaux Fragments Arméniens de l'Adversus Haereses et de l'Epi-deixis խորագրով, ուր կը ներկայացնէ իրենէսսի Ընդգէմ Հերձուածոց, և Յոյցք յորջորջուած երկերուն հայերէն թարգմանութեանց միացորդները:*

Ընդգէմ Հերձուածոցի Դ. և Ե. Գիրքիրուն հայերէն թարգմանութիւնները գտնուած և հրատարակւած էին գարուս սկիզբը: Հայագէտա Ծրբուն նոյն զործին Ա. Բ. և Գ. Գիրքիրէն ալ իր ձեռք բերուծ հատուածներով զօրաւոր հիմ մը կը հայթայթէ այն տեսութեան, ըստ որում երանոսի յիշեալ զործը ոչ թէ մասամբ, ոյլ ամբողջութեամբ թարգմանուած է հայերէնի մեր երախտարժան նախնեաց ձեռքով:

Յորգելի հայագէտը ակնորկւած բեկորները քաղաք է կ. Պոլոսյ Հայոց Պատրիարքուանին մէկ ձեռոգրէն, որ նա-

և անոր յաջորդող կիրակիներուն (որոնք պէտք է ըլլան — և երբեմ միայն են — թուականը Ա. Զատկի տօնին): —

Տարի	Պահի	Զատիկի
1979	Եշ. 12 Ապրիլ	15 Ապրիլ
1980	Գշ. 1 »	6 »
1981	Կիր. 19 »	26 »
1982	Եշ. 8 »	11 »
1983	Գշ. 29 Մարտ	3 »
1984	Գշ. 17 Ապրիլ	22 »
1985	Եր. 6 »	7 »
1986	Եշ. 24 »	27 »
1987	Գշ. 14 »	19 »
1988	Եր. 2 »	3 »
1989	Եշ. 20 »	23 »
1990	Գշ. 10 »	15 »

Գլուխ Ա. Ճիշտիքիջեան

Ն. Արք. ԾՈՎԱԿԱՆ

խոպէս կը գտնուէր Ղալաթիոյ Ազգային Մատենագարանը, 54 թիւին ներքեւ, ինչպէս կը տեսնուի Յարգէն Մ. Վ. Պ. Կիւլսէսէրեանի պատրաստած Յուցակին մէջ (Տպ. Անթիւիտ, էջ 316): Այդ ձեռագիրը շատ շահնեկան Ծաղկաքաղ մըն է կտղմուած ամենաշուածը Բ. Դարուն:

Ներկայ հատարը կը պարունակէ հայերէն բնագիրը, դիմացը լոտիներէն թարգմանութեամբ և ներքեւը ծանօթութիւններով: Հատուածները իրարմէ շատ կը տարբերին երկարութեան տեսակէտէն: Թուագրուած են 1-65, իրեւ Յաւելուած ունենալով 6 փաքր բեկարներ, Ա. Յակոբի մատենագարանի թիւ 2331 և 2526 ձեռագիրներէն:

Գրքին կարեորագոյն մասը կը կտղմէն առաջին 25 հատուածները, որոնք կը վերտարերին Ընդգէմ Հերձուածոցի Ա-Գ Գիրքիրուն և լոյս կը տեսնեն առաջին անգամ (էջ 30-73): Յաջորդ 27 հատուածները քաղուած են յիշեալ երկին Դ. - Ե. Գիրքիրէն, իսկ միացեալները Յոյցքէն, որոնք հրատարակուած էին ժամանակին: Ուստի հեղինակը այդ հատուածները չէ տպած ամբողջութեամբ, ոյլ Ղալաթիոյ ձեռագիրը համեմատած է տպագրեալին հետ և տարբերաւթիւնները միայն յառաջ բերուծ (էջ 74-151):

Հայերէն թարգմանութեանէն փրկուած հատուածներուն որժէքը շօշափելի է արդարու: Ահաւասիկ մէկը հեղինակին ուշագրաւ ծանօթութիւններէն, գրուած 23րդ հատուածին ներքեւ: “On remarquera encore la qualité du fragment arménien: il complète le fragment grec privé du verbe *inhonorabatur* attesté par la version latine, il complète aussi la version latine privée du verbe *benefaciebat* attesté par le fragment grec” (էջ 69):

Մանրակրիտ աշխատութեամբ և խնամեալ տպագրութեամբ ի լոյս հանուած այս հատուրը՝ երկասիրող պատուարժան հայագէտին կ'ապահովէ զատահարար խորին շնորհակալութեան զգացումներ, Հայրաբանութեամբ և Հայագիրութեամբ պարագագ Հայ և օտար բանասէրներէ: